

Քրիստոսի մահէն մինչեւ անոր վճռական յաղթանակը մահուան վրայ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Ծաղկազարդի երեկոյեան, իր խորաններու բացումով անգամ մը եւս իր հաւատացեալներուն կը փոխանցէ այն հաւաստիքը թէ Հայր Աստուած անկեղծօրէն զղացող մեղաւորին առջեւ - ինչպէս Մաքսաւորին եւ պոռնիկ Մագդաղենացիին - բացաւ իր ողորմութեան եւ գուրի դռները, նոյնպէս ալ մեզի նման մեղաւորներու առաջ պիտի բանայ դռները արքայութեան, եթէ մենին հոգեւին ինքնինքնիս պատրաստած ենին ընդունելու հրեշտակին «Զէ՛ աստ, այլ յարեաւ» մեծ աւետիսը:

Այն, սիրելի եղբայրներ եւ բոյրեր. Քրիստոս հերոս մը էր ու նահատակ մը

միանգամայն, սակայն ատոնիմէ աւելի՝ ան Թագաւորներու թագաւորն էր: Հերանոսաց Առաքեալը՝ Պօղոս, հետեւեալ գեղեցիկ ու պերճախօս ձեւով կը ներկայացնէ գեհենի բաժին դարձած իր հոգիի փրկիչը՝ Քրիստոս, երբ կ'ըսէ. «Ասոր համար իսկ Աստուած զինի գերազանցօրէն փառաւորեց ու անոր տուաւ անուն մը՝ Մեսիա-Փրկիչ, որ ուրիշ բոլոր անուններէ գեր ի վեր է, եւ երկնիքի ու երկրի վրայ, նոյնիսկ երկրի ներքեւը գտնուող ամէն ծունկ պիտի խոնարհի անոր եւ ամէն լեզու պիտի խոստովանի թէ Յիսուս Քրիստոս տէրն է Հայր Աստուծոյ փառքին, եւ բող միշտ օրինեալ ըլլայ ան՝ որ կու գայ Տիրոց անունով. ամէն:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՏՕՆ ԵՐԵՒՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱԶԻ (Յովհաննէս Է 14-23 Ա Յովհաննէս Ա 1-10)

Այսօր Սուրբ Զատկի տօնակատարութենին հինգ շաբաթներ ետք տօնն է Յիսուսի խաչին փառայեղ տեսիլիքին երուսաղէմի երկնակամարդին վրայ Գողգորայէն մինչեւ Զիրենեաց լերան գագարը: Այս պատահեցաւ 351 բուականին նոյն տարւոյ Հոգեգալստեան տօնի հանդիսութեան առաւտուեան ժամը երեքին՝ երուսաղէմի կիրեղ Պատրիարքի օրով: Ահա թէ ինչպէս կը նշարագրուի խաչի այդ փառաւոր երեւումը մեր շարականին մէջ.

«Այսօր լուսաւոր ամպերու վրայ երեւցաւ տէրունական խաչի նշանը բոցանիշ փայլումով տեսնողները գացին բաղաք պատմելու ժու հրաշքը, ով մեր հայրերուն Աստուածը»:

«Սուրբ խաչի նառագայթը արեւելքէն փայլեցաւ արեւի արձակած

նառագայթներուն նմանութեամբ, կը տեսնուէր ժու հրաշքը երրորդ ժամին»:

«Փրկչական սուրբ խաչը մեզի իրը ապաւէն յայտնուեցաւ որպէս զի անով յաղթենի անօրէն թշնամիին, ժու նշանդ ընդունինին իրը հաստատ կնիք մեր հոգիներուն համար»:

Քրիստոսի անձէն ետք խոր պաշտամունքի առարկայ է եղած խաչը որու վրայ Յիսուս իր սուրբ արիւնը բափեց միանգամ ընդ միշտ մարդկութեան մեղքերը լուալու համար: Հոն՝ երուսաղէմի Գողգորայ լերան վրայ կանգնեցաւ մահուան գործիքը որ Հոռմի կայսրութեան պատրաստած միջոցն էր պետութեան դէմ չարագործներու մահապատիժին: Հոն երկրի ժաղաքացին խաչելութեան դատապարտուած անձերու վիճակին ի տես ինչ եւս կ'անցընէր

հոգեկան տագնապի վայրկեաններ երբ կը տեսնէր խաչեալի մարմնոյն մաքառումները եւ կը հարցնէր ինքնիրեն ա՞յս է արդար եւ վայել մահապատիժը արձակուած յանցաւորի մը դէմ:

Ծատեր խաչելութեամբ մեռան, բայց անոնցմէ մին միայն՝ Յիսուս, ելաւ դուրս իր մարմինը ամփոփող գերեզմանէն եւ երեւցաւ իր հետեւորդներուն, հաց բաժնեց անոնց հետ, հոգեպանդեց զանոնք եւ թելադրեց մնալ երուսաղէմ ստանալու համար Սուրբ Հոգիի լուսաւորութիւնը, որով զօրացած պէտք էր երթային արար աշխարհ, պատգամելու թէ Յիսուս յարութիւն առաւ մեռելներէն:

Ահա խաչն էր որ կ'երեւէր Գողգոթայի գագարէն մինչեւ Զիրենեաց լերան գագարը, երկնքի տարածին, մօտ 320 տարիններ եսով Յիսուսի խաչելութեան թուականէն, առաւօտեան ժամը երեքին, գրաւելով ուշադրութիւնը երուսաղէմաբնակ ժողովուրդին: Այս տարինները վրդովիչ ժամանակներ էին առաջին քրիստոնեաններուն համար, երբ անհանգիստ էր նորակազմ եկեղեցին յարուցուած աստուածաբանական հարցերու պատճառաւ, որոնց լուծումը գտնելը այնքան ալ հեշտ չէր: Մէկ կողմէ երբ եկեղեցւոյ աստուածաբան հայրապետները կ'աշխատէին հաստատել ուղղափառ դաւանութիւնը, միւս կողմէ հերետիկոս բահանաններ կը խանգարէին եկեղեցական կեանքը նամբայ բանալով բանդիչ վէճներու եւ պայժարներու:

Յիսուսի խաչին փառաւոր երեւումը երուսաղէմի երկնակամարին վրայ կու գար յուսադրել ուղղափառ հաւատին մէջ ուղիղ կեցուած ունեցող եպիսկոպոսներն ու բահանայից դասը որ մնան հաստատ եւ տեղի չտան հերետիկոսական ուսուցումներուն: Օրուան երուսաղէմի պատրիարքը՝

Կիւրեղ, այս մտածումով զօրաւոր եւ համոզիչ նամակ մը կը գրէր Բիւզանդիոնի կայսր՝ Կոստանդիանոսի, որ չտարուի Արիոս Ճերետիկոս բահանայի սխալ ուսուցումներէն, այլ պաշտպանէ ուղղափառ դաւանութիւնը: Կը յորդորէր կայսրը որ սուրբ խաչի երեւման հրաշալի դէպէր իրը փաստ ընդունի որ Յիսուս Փրկիչը՝ խաչի մահուամբ մեռած, չէր պարտուած եւ չէր ընկրկած Սատանայի զօրութեան տակ, այլ յաղթած էր անոր եւ պարտութեան մատնած գերեզմանէն յարութիւն առնելով:

Ահա 1652 տարիններ են անցած Սուրբ Խաչի հրաշափառ տեսիլքէն ասդին, եւ մենք կը կենանք անոր առջեւ յարգանելով եւ սիրով, վասն զի ան մեզ համար եղած է զէն յաղթութեան բայց ոչ առիք յուսահատութեան եւ մահուած: Կը նայինք խաչին բայց չենք տեսներ խաչեալը անոր վրայ, այլ միայն մարմինէ պարպուած խաչափայտը: Կը նայինք խաչի ուղղածից փայտին՝ երկինքէն երկիր իշնող, եւ կ'անդրադառնանք թէ Հայր Աստուած կամեցաւ իր Միածին Որդին որկել աշխարհ մարդկութեան փրկութեան նամբան բանալու, վաստ անչափելի սիրոյն Հայր Աստուծոյ իր ստեղծած մարդ արարածին հանդէպ: Հայր Աստուած գերազոյն զոհողութիւնը ըրած եղաւ որկելով իր Որդին որ իշնէ իր երկնային փառքէն իշնէ եւ դառնայ մարդ եւ իր մահով փրկէ զմարդ:

Կը նայինք խաչի հորիզոնական փայտին եւ կ'անդրադառնանք թէ ինչպէս Միածինը ծնաւ կատարեալ մարդ մարդկային կեանքէն ներս, գործեց, զգաց, խօսեցաւ, եղաւ մէկ մեր հետ պահելով հանդերձ իր Աստուածութիւնը կատարեալ: Ճանչցաւ մարդը իր խորքին մէջ եւ ապրեցաւ անոր կեանքը: Հաց բաժնեց, հրաշագործեց, բուժեց անոր իիւանդ մարմինը, եւ ի վերջոյ լայն

բացաւ իր ձեռքերը եւ հրաւիրեց որ ան գայ իրեն, «Եկէ ինձի բոլոր յոգնածներ եւ բեռնաւորներ, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ» (Մատթէոս 11:28):

Ով հաւատացեալ, կը հաւատա՞ս խաչի գօրութեան: Կը հաւատա՞ս Աստուածորդիի խօսքին: Համոզուա՞ծ ես որ հոգեւոր փրկութեանդ համար Յիսուսի օգնութեանը պէտք ունիս: Լայն բաց

միտք ու հոգին եւ անկեղծ ու սրտագին աղօրենվ խօսէ Աստուծոյդ եւ խնդրէ որ նոյն լուսաւոր տեսիլքը բեզի ալ շնորհուի նման երուսաղէմարնակ ժողովուրդին: Լեցուէ երախտագիտութեան զգացումներով եւ պաշտէ Աստուածորդին զթիսու Քրիստոս: Ամէն:

ՇԱՀԷ Ա. ՔՃՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ

## ԻՆՉՈ՞Ի Կ'ԱՊՐԻՄ... Ի՞ՆՉ Է ԿԵԱՆՔԻՍ ՆՊԱՏԱԿԸ

**Աստուածաշունչը մեր հարցերուն ու պրատումներուն ամրողական պատասխանն ու լուծումը չէ, այլ մեր կեանքի հարցումները խրանողն է: Յիսուս Քրիստոս եւ իր Աւետարանն է միակ եւ ճշմարիտ լուծումը արդի մարդուն կնեռուս հարցերուն: Ինքնախօսութիւնը բաւական չէ արդիւնաւորելու օրակարգային որեւէ հարց: Ամենէն հարցասէր միտքը գոհացնող բացատրութիւնները՝ Խաչեցեալին կեանքն'վ եւ Անոր լոյսով կը բանան իրենց դուները: Օրինակ.- Ներելու իրողութիւնը:**

Մարդկային կեանքի ամենէն դիւրին եւ ամենէն դժուարին հարցերէն մին է: Բոլոր անոնք, որոնք կը սխալին գերազոյն հարցերու մէջ, ոչ թէ արժանի են Քրիստոնեայի մը ատելութեան, այլ կարեկցութեան:

Մարդկային միտքը ակնադրիւր մըն է հարցումներու: Սակայն կայ մեծ հարցում մը, որ գրեթէ զրաղեցուցած է բոլոր կրօնները: Այդ հարցումը պէտք չէ որ լինի մեզ, որովհետեւ իր կարեւորութեամբ կը գերազանցէ բոլոր աշխարհի հարցերը: այդ հարցումը՝ մեր հոգիին, մեր սրտին հարցումն է...

Ինչո՞ւ կ'ապրիմ..., ի՞նչ է կեանքիս նպատակը...:

Նման հարցումի մը առջեւ, կ'ըսէ Բասգալ իմաստունը. «Անտարքեր մնալու համար, պէտք է որ մարդուն մէջ ամէն զգացում մարած ըլլայ»:

Մարդ, ինչո՞ւ ուրիշ արարածներէն տարրեր է եւ անոնց չի նմանիր: Ինչո՞ւ անոր սրտին ու հոգիին մէջ դժուարահասկնալի հարցեր կը ծնին ու կը տանջեն զինք: Որովհետեւ մարդ միայն հողէ չէ շինուած, ան միայն միսէ, զիդէ եւ ուկորէ չէ՝ կազմուած, այլ անոր ոնցունքներուն կենդանութեան շունչ փչեց Արարիչ Աստուած. ու «Մարդ կենդանի հոգի եղաւ» Մննդոց Բ. 7:

«Հոգի» բառը կը նշանակէ ու կը յայտնարանէ այդ անտեսանելի գործօն գօրոյքը, որ կը շարժէ մարդկային ընկերային մշակութային, գաղափարական եւ բաղադրական ընթացքը, ըմբռնումը եւ կամեցողութիւնը: Մարդկութիւնը ունի իր հոգին, եւ այդ հոգին Աստուծոյ հետ իր ունեցած սուրբ հաղորդութիւնն ու աղօրեն է: Մարդ արարած մարմին եւ հոգի, սակայն իրապէս մէկ են: Մարդկային մարմինն ու հոգին Աստուծոյ կամքին արտայայտութիւնն է: «Հոգի» բառը կ'ակնարկէ մարդկային կեանքին եւ անոր ընդհանուր անձնաւորութեան: «Հոգի» նաեւ կ'ակնարկէ մարդու ներքին սկզբունքը եւ համոզումը: